

Շքրթունքն անդ հըպին Այլ անդուստ մայրիկ
 Ընդ մեղուն ընտել. Բոժար յորորել,
 Սա առ ցող նոցին Համարի՛ պարիկ
 Մընչէ. « Գարրիէլ, » Չար եկեալ ընկճել.
 Հրեշտակն առ նրմին Կայ ընդ նա յակճիւս,
 Շարժէ հուպ զորրան, Եւ լքսէ մընջել.
 Մի մասն 'ի բերան, Եւ 'ի մի համբոյր
 Միւսուն 'ի յերկին: Տայ նրմին ժըպտել:

Ուրիշ գեղեցիկ տաղով մ'ալ կը նկարագրէ թէ դեռաբուսիկ տղան ինչպիսի անոյշ ու գորովալից զգացմունքներ կը ծնուցանէ ազգատոհմի մը սիրտը:

ԳԵՐԴԱՍՏԱՆ

Մինչ երևի մանկիկ՝ շուրջ պար ընտանեաց
 Խընդան 'ի ծաղբ. յաղու և վառ այն հայեաց
 Արծարծին աչք ամենից:
 Եւ արխրագոյն բազմակընճիւն անդ ճակատ
 Պարզի յանկարծ մանկանն 'ի տես սըրտակաթ
 Կայտուել անմեղ հրճուակից.
 Թէ զսեամս 'ի մորչ պատէ յունիս, կամ ձրմեռն
 Ըջխարուկիւ 'ի խուզն 'ի ներքս՝ առ 'ի յեռ
 Կըցէ զաթոռս երերուն,
 Երբ գայ մանկիկ՝ խիճն հասանէ բերկրավառ.
 Յընծան, խայտան-ըննա ձայնեն- և անդ մայր
 Դողայ 'ի քայլուն նորուն:
 Մերթ արկանեմք միջ խօսս, - ըզբոց շարժելով-
 Ըջհայրենեացն, ըզպուէտից, զԱստուծով.
 Զհոգւոյն՝ յաղթս վերամբարծ.
 Եմուս մանուկ՝ բարեաւ մընայք զերկնից բունք,
 Հայրենիք սուրբ քերթողք. և լուրջ հեթեթանք
 Ի ժմիտ փոխին յեղաբարծ:
 Ի գիշերի՝ մինչ փառս ոգիք երազեն,
 Կեղերջաձայն յորժամ 'ի սուգ հեծեծեն
 Ալիք հեծեալ յեղեգնուտ,
 Թէ այգն յանկարծ յեղերց ծագէ զերդ լապտեր.
 Ի լոյսն՝ ընդ անդ զարթնու շըշուկ խընդաբեր.
 Հաւուց մըրմունջ, պղինձք 'ի թունդ:
 Մանկիկ, գու այգն էս, և ոգիս է այն գիւր
 Որ զքաղցրաբոյր ծաղկանց շընչէ զոգս 'ի սփիւս,
 Որ առ 'ի քէն գայ բուրեալ:
 Անձն իմ պուրակ նրսեմ ոստովք թանձրակուռ
 Ի քէն ևեթ լընու յաւաջ քաղցրալուր
 Եւ 'ի նըշոյլս ոսկեփայլ.
 Զ'ի քաղցրութիւն քո գեղեցիկ աչք զեղուն,
 Զ'ի քո փափկիկ ձեռիք օրհնեալ և սիրուն
 Դեռ ևս անփորձ ընդ չարիք,
 Երբէք մատաղ հեարք 'ի մեր կաւ կոխեցին.
 Գըլուխ սըրբիկ, խարախագեղ հերք փայլն,
 Ոսկեպրսակ հրեշտակիկ.
 Դու տապալին 'ի մեղ անբիւծ աղանեակ.
 Ոչ ոտք գողարիկ գեռ շըրջելոյ 'ի հասակ,
 Թևդ 'ի կապոյտ է փետուր.

Հայիս յաշխարհ, անգէտ ելով գեռ նրմին,
 Կոյս երկակի. մարմին անբիծ գըլխովին,
 Հոգի՝ անսխտ և մաքուր:
 Ո՛վ, զի սիրուն քաղցր 'ի ժըպիտան է մանկիկ.
 Միտք գիւրալուր, ամենազգած իւր ձայնիկ
 Եւ գիւրամոք արասուռք.
 Թափառէ զաչս 'ի զարմացումն հիացիկ,
 Կեանս յամենուստ շընչէ ոգին իւր փափկիկ,
 Եւ 'ի համբոյր գան շըրթունք:
 Տէր, մի տացես ինձ և որ ինձ սիրելիք
 Ելբայր, ծանօթք, բարեկամ և թշնամիք
 Անգամ 'ի չարն ահարկու.
 Մի տեսանել, Տէր, անծաղիկ ըզգարուն,
 Զվանդակ՝ առանց թըռչնոց, զբըճիճն անմեղու,
 Եւ 'ի մանկանց զիրկ՝ ըզտուն:


Հ. Խ. Գ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Բեդրարկի ոստմեակաւ անխորհակերդ:

Մեծին Պետրոսի զարմանալի հանձարը որ ամենուն ծանօթ է իր ըրած մեծամեծ գործքերովը ու ան շինած քաղաքովն որ քիչ ատենի մէջ Եւրոպիոյ երևելի ու առաջին քաղաքներէն մէկն եղաւ, ինքը նոյն հանձարը առանձին մտադրութեամբ բանեցուց աս քաղքիս մէկ թաղին վրայ, որն որ Ա սիլեան կղզի կը կոչուի, ու ճանապարհորդաց համար Նեղրպուրկի տեսնալու առաջին տեղերէն մէկն է: Եւ կղզիս որ՝ Եւա գետին մէջն է, մեծն Պետրոս կայսրը կ'ուզէր որ եկեղեցականաց ու ազնուականաց բնակութեան թաղ ըլլայ, և միանգամայն վաճառականութեան կեդրոն. և Ա ենետիկ ու Բ մագերտամի պէս ալ ջրանցքներ ձևացընելով քաղքին մէջը, որ արևելքէն ու հիւսիսէն եկած նաւերը ուղղակի հոն երթան ու իրենց բեռները հոն պարպեն:

Բայց Մեծն Պետրոս ուրիշ աւելի մեծ ու կարևոր բաներու զբաղելով՝ չկրցաւ մտքի դրած աս խորհուրդս առաջ տանիլ. բայց հանգերձ այսու առ մենայնիւ աս կղզիս ուրիշ կողմանէ նոյնպէս երևելի եղաւ. վասն զի բոլոր



Հանգստակ Աստուանակահայ :

Հոս են Ռեզրպուրկի հրապարակական շէնքերը . հոս է մաքսատունը և վաճառատունը , արհեստից և գիտութեանց երկու ճեմարանները , համալսարանը , և հանքաբանութեան դպրոցը , որն որ ամենահարուստ է տեսակ տեսակ դրութուարագիւտ հաւաքմունքներով : Բնդարձակ սրահներու մէջ կը պահուին ան մեքենաներուն ողջտի նախագաղափարները որոնք Ուրալ և Մուրախի լեռներուն մէջէն հանուած հանքերուն համար կը գործածուին . նոյն սրահներուն մէջը կայ նաև հանքերու հաւաքմունք մը , ուր որ խիստ նշանաւոր է ոսկեայ հաւաքմունքը որ աշխարհիս մէջ ամէն տեսակ հարստութեան կողմանէ առջինը կը սեպուի : Բն հաւաքմանս մէջ կայ ամէն վիճակի մէջ գտնուած ոսկի թէ գետի ըլլայ և թէ մետաղի . իսկ մեծութեան կողմանէ՝ ոսպի մը մեծութենէն սկսեալ , ինչուան 23 լիպրայ ծանրութեամբ միաձոյլ ոսկի կը գրտնուի : Մալաքիդ ըսուած ազնիւ քարի կտոր մը կայ 4,000 լիպրայ ծանրութեամբ , որ Վաղերինապուրկ քաղաքը գտուած է . երկնաքար մըն ալ կայ որն որ իրեք խորանարդ ոտք մեծութեամբ

է ու ՚ի բնէ ծակոտէն ու ապակային նիւթով մը ծակերը գոցուած :

Բնարուծական մեծ արհեստանոցին մէջ՝ տեսնալու արժանի բան է փլաթինը զտելու ու շինելու գործարանը :

Թանգարանին պարտէզին մէջ արհեստական ապառաժ լեռ մը շինած են , ամէն տեսակ մետաղներէ ու հանքերէ բաղկացած , որոնք անանկ կարգով ու անանկ դիրքով մը շարուած են , ինչ դասաւորութեամբ որ բնութեան մէջ կը գտնուին :

Բն կղզեոյս գլխաւոր շէնքերէն մէկն է Ռուսիոյ ճեմարանը զոր կատարինէ Բ . հաստատեց 1783^ն . աս ճեմարանս յիսունուիրեք անգամ ունի , և 1794^ն Ռուսաց լեզուին ազգային բառգիրքը շարագրեց քառածալ վեց հատոր , ու 1802^ն ալ քերականութիւն մը :

Երևելի է դարձեալ Մեւա գետին եզերքը կանգնուած գեղարուեստից մեծակառոյց , ու գեղեցիկ Թանգարանը 1788^ն շինած . աս Թանգարանիս մէջ իրեք հարիւր տղայ տէրութեան ծախքովը գեղարուեստք կըսովրին . աս պատճառաւ երևելի արձաններուն խիստ շատին գաճէ կաղապարը կայ . ընտիր

պատկերքներու հաւաքմունք մը ու շատ նկարքներու նախագաղափարը :

Բնէնէն աւելի հետաքննական է ու մանց ձեւարանը , ոչ այնչափ արտաքին տեւքին համար որ աւելի խեղճ ըսելու բան է , որչափ ներսի բովանդակած ճոխութեանցը համար . ասիկայ հիմնեց Սեծն Պետրոս 1724^ն , և Այսփիցի խորհրդովը աստղաբաշխական դիտարան մ' ալ շինեց . բայց մահը վրայ դալով՝ աս ուսումնական ձեւարանին առաջ երթալը չտեսաւ :

Պետրոս Բ . իր թագաւորութեան ատեն փոյթ մը չընելով ուսմանց առաջ երթալուն , ամէն բան երեսի վըրայ թողուց , ինչուան որ Լննա , Աղիսաբէթ և Ատարինէ Բ . թագուհիները ուսմունքը առաջ տանելու ջանքով , ամենէն բարձրագոյն ուսմանց համար ալ ժողովքներ հաստատեցին :

Թագաւորական հրովարտակով իրեք դաս բաժնուեցան աս վերը յիշած ձեւարանին անդամները . չափաբերական ուսմանց , բնական գիտութեանց , պատմութեան և քաղաքավարութեան . անդամները թուով քսանըմէկ են , և իրենց տարեկան մուտքն է 200,000 Ֆրանք : Ունեցած աս մեծ եկամուտովն և Ռուսաց այլ և այլ ազնուականաց ըրած կամաւոր պարգևներովը աս ընկերութիւնս խիստ շատ տեսակ նիւթոց հաւաքմունքներ ըրաւ , որոնց վրայ մէկիկ մէկիկ համառօտ տեղեկութիւն մը տանք :

Եթա գրքատունը հազարաւոր տըպուած գրքեր ունենալէն ետեւ , ունի ձեռագրաց հարուստ հաւաքմունք մ' ալ և խել մը ձեռագիրներ Սողոյ և ուրիշ Թաթարաց ցեղերու լեզուով :

Բ . Բնիական Թանգարան , որ Բնիոյ այլ և այլ ազգաց ունեցած ուսումնական հարստութիւններուն հաւաքմունքն է . հոն 3,000 հատոր Չինարէն գիրք կայ . ինչպէս նաև Ղիպեղի Թաթարաց լեզուով , Բըրաբերէն , Պարսկերէն , Տաճկերէն և Ղաբոններէն խել մը ձեռագիրներ . նոյն ազգաց զըրամներուն հաւաքմունք մը . և դար-

ձեալ Սողոյի և ուրիշ կուսպաշտ ազգաց կուռքերու հաւաքմունք մը . ամէն տեսակ արհեստական , տնական գործիքներ . զէնքերու , զգետստներու և ուրիշ աս տեսակ բաներու հաւաքմունքներ :

Գ . Ազգիպտական Թանգարան , որ կը պարունակէ խել մը պապիրներ , մումիաներ , և հին կուռքեր , և այլն , Լեքսանդրիայէն բերուած :

Դ . Սիպերիական ազգաց սովորութեանց և զգետստներուն հաւաքում մը :

Ե . Գրամներու Թանգարանը , որ մասնաւորապէս շատ հարուստ է Ռուսաց միտալներովն ու գրամներովը :

Զ . Բնական պատմութեան Թանգարանը շատ հետաքննական է նախ ջրհեղեղեան կենդանեաց կմախքներովը , ուր արտաքոյ կարգի մեծութիւն ունեցող կենդանեաց կմախքներ կան . վագրի մը կմախք կայ հիւսիսային լայնութե վաթսերորդ աստիճանին տակ գտնուած . և դարձեալ հարիւրաւոր կմախքներ , բոլորն ալ կորսուած կենդանեաց :

Է . Թուչնոց Թանգարանը հարուստ է քիչ գտնուող Թուչնոց հաւաքմամբ : Բուսաբանութեան սրահն ալ տեսնալու արժանի է սնկերու ու Բնիկայի բուսոց հաւաքմանը համար :

Ը . Հանքաբանութեան Թանգարանը բաց 'ի ունեցած ամէն տեսակ հանքերէն , ճոխ է Սիպերիայէն ելած հանքերուն հաւաքմամբ . կան խել մը երկնաքարեր , երկու ամենամեծ մալաքիդի զանգուածներ . Լաբիս լածոսը ըսուած գեղեցիկ քարերու խոշոր կըտորներ . մագնիսի կտոր մը 40 լիպրայ ծանրութեամբ , որ իրեն զօրութեամբ կախուած կը կենայ օդուն մէջ :

Թս համառօտ տեղեկութենէս ընթերցողը կրնայ մտածել աս ճոխութեանց յարգն ու արժէքը , ու այնչափ աւելի զարմանալ որ աս ամէն բան այնպիսի տեղ մը կը գտնուին , ուր որ հարիւր յիսուն տարի առաջ անբնակ վայրի անապատ մըն էր :

